

# ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Է. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1933-ՕԳՈՍՏՈՒ

Թիվ 8

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՊԵՏք ՉԵ ԽԱԽՏԵԼ ԾԱՆՐՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԸ

Մթնոլորտը այնքան ծանրաբեռնուած է տխեղծ ներգործութիւններով, և, այս պատճառաւ, հանրային ուշադրութիւնը այնպէս տարտղնուած է ներհակմնդրէմ և կաշկանդիչ ուղղութեանց վրայ, որ կը մտածեմ թէ կրնայ նոյն իսկ բոլորովին աննշմար մնացած ըլլալ տիսուր այն յեղաշըջութիւնը, որ սկսած է կատարուիլ մեր ազգային նուիրականութեանց ամենէն կենսական մէկ կէտին շուրջը:

Իբրև ժողովուրդ մը, որ կը անցեալին պաշտամունքը պարտադրել միշտ ինքզինքին՝ իր ապազային երկիւղած մտադրաւութեանը հետ, ջանացած և պարագայից ներած չափովը կարող եղած էինք զբեթէ շարունակ մեր ներկային տալ այնպիսի ընթացք մը, որ ընդհանուր առմամբ այդ երկու զգացումներուն տիրական ազգեցութեան ներքեւ կը շարժէր մեր հասարակական կեանքը: Թէ՛ մեր ընաշխարհն մէջ, և թէ տարաշխարհիկ այն թափառութեառն միջոցին՝ ուր հողմակոծած էր զմեղ բախտը, այդ էր եղած, յայտնապէս կամ լուելեայն, մեր ազգային զոյութեան կանոնը: Մեր հին սրբութիւնները եղած էին ամէն ատեն մեր ազգային պաշտամունքին թերափիները: մեր անցեալին մեծ և հզօր դէմքե՛րը և դէպքե՛րը կը լուսաւորէին միշտ մեր ազգայի ճամբան:

Բայց մինչ անհուն տաժանքներով ստացուած փորձառութիւնը սորվեցուցած պէտք էր ըլլալ այսօր մեզի թէ այդ կերպն է որ մենք, հակառակ քաղաքական պայմաններէ և ընկերային համգամանքներէ յառաջ եկած անողոք դժուարութեանց, կարողացած ենք պահել մեր ազգային կեանքն ու դիմազիծը, ահա, մեր պատմութեան ամենէն տագնապալից անկիւնադարձերէն մէկուն վրայ, յանկարծ կը թույնայ այսօր դարաւոր և հանրական ողջ մտութեան այդ զգացումը մեր ազգային խղճմտանքին մէջ, և կը թույնք թիկունք դարձնել այն սկզբունքներուն, որոնք մեր տոհմային ինքնութեան զսպանակիչ ոյժերն էին եղած շարդ:

Զուգելով առ այժմ մի առղել հոս ուժացումի այն բոլոր ձըգտումները, որոնցմէ ելած զաղջ շունչը վախ կայ որ վարակէ հետպհետէ հանրային մտայնութիւնը՝ ճակատազրօրէն ցաւազին կացութեան մը ճամբուն մէջ դընելով մեր ազգային բարոյականը, կը փափաքինք այսօր իբրև օրուան հարց մատնացոյց ընել անոնցմէ մէկը միայն, ախտանշական երկոյթ մը, որ, ի՞նչ ալ ըսեն կամ խորհին աւելի լաւատես մտածողներ, մեզի համար չի դադրիր մտահոգիչ ըլլալէ:

Ատիկա՝ անտարբեր այն վերաբերմունքն է, զոր շուրջ տասնեակ մը տա-

բիներէ ի վեր սկսած ենք զրեթէ ազգութին ցոյց տալ Սահակ-Մեսրոպեան տօնին հանդէպ :

Իրաւունք պիտի չունենայինք թերևս վրդովիչ նկատել սլարագան, եթէ ընդհանուր վիճակի մը մէկ կողմը կամ երեսը միայն եղած ըլլար ան, եւ բացատրութեր՝ առժամապէս հանրական դարձած կացութեան մը արտայայտութեամբը : Այդպէս չէ սակայն, որչափ որ երկոյթները կը ցուցնեն : Ազգային զգացումին շուրջ ընդհանուր ողերութիւնը չէ բնաւ որ կը պակսի : Զենք կորպարնցներ որ ևէ առիթ . նոյն խոկ բանազրութիւններ կը ստեղծուին յաճախ, անձնական կամ ընկերակցական այս ու այն պատճառներով կամ պատրուակներով, հայրենասիրական նալատակի շուրջը խմբելու համար սիրակերը . ու կը ներենք մեր խիզճին որ իբրև մշուշի մը մէջէն՝ մեր առջևէն անխօս ու զրեթէ անտես ստուերներու պէս անցնին երկու հոյակապ զրուխները, որոնց մէջ սաղմնաւորուեցաւ ու մարմին առաւ առաջին անդամ ազգային փրկութեան խտէալը, մեր անցեալին ամենէն դժուարին ու նոյն ատեն ամենէն փառաւոր օրերուն :

Գաղութահայութեան համար խօսելով մասնաւորապէս, հաճոյքով միայն կարելի է դիտել անշուշտ թէ բոլոր հայ զպրոցներուն մէջ, ուր որ կան անոնք, և բոլոր միութեանց, ընկերակցութեանց և կազմակերպութեանց սրահներուն եւ ակումբներուն մէջ, որոնք բազմաթիւ են արդարեւ, տարին ի բուն կը սարքուին միշտ հանդէմներ կամ տօներ, կը կատարուին բանախօսութիւններ կամ դասախոսութիւններ . և սակայն չհանդիպեցանք տակաւին թղթակցութեան մը՝ որ ևէ թերթի մէջ, որ ըսէր մեզի թէ ի սիֆւս աշխարհի ցրուած հայութեան այս ինչ բեկորին կամ այն ինչ հատուածին մէջ հանդիսաւորուած է Սահակ-Մեսրոպեան անզուզական զոյզին տօնը, պատմելու համար հանրութեան՝ հայ զրականութեան երկու մեծ հիմնագիրներուն կեանքը, բացատրելու համար անոնց երկնած զաղափարին արժէքը, պարզելով անոնց կատարած գործին տարողութիւնը, ու պանծացնելով իրենց գերին շքեղ զեղեցկութիւնը՝ մեր ազգային եւ կրօնական, բարոյական և մտաւորական կեանքին, մեր զրական և կրթական և առհասարակ բովանդակ մեր տօնմային զոյութեան զարգացման և յառաջացման տեսակէտով :

Համիտեան ուժիմի ամենէն խիստ օրերուն, Խորէն պատրիարք Աշքեանի պաշտօնավարութեան միջոցին, երր Վարդանանց տօնախմբութեան մասին զգուշութեանց հարկը հրամայական պահանջ դարձաւ ատեն մը, ինքնին շատ խմաստուն տնօրինութիւն մը եղաւ այն՝ զոր կատարեց ժամանակին ազգային կեղրոնական իշխանութիւնը, յանձնարարելով որ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի յուլիսեան տօնը փառաւորուի ժողովրդական ողերութեամբ, եկեղեցական պաշտամունքէն վերջ գալոցական հանդիսաւորութեամբ ևս պատուելով ազգային վերածնութեան մեծ առաջնորդներուն յիշատակը : Ազգային զգացումը վեր ըլլանելու դիտումով միայն տրուած այդ որոշումը ունեցաւ այն թուականին, ներկայէս իրը կէս դար առաջ, իր բարերար արդիւնքը . Թարգմանչաց Հինգշարթին՝ առանց բնաւ մոռցներու Վարդանանց Հինգշարթին, ընդհակառակն աւելի սիրելի գարձուց զայն լոելեայն, ամենուն սրտին մէջ նորոգելով և կենդանացնելով միայն այն զգացումը թէ Սահակ-Մեսրոպեան ջանքերով հիմուած եւ կերտուած զրականութեան ներշնչումովն էր որ ազգային զիտակցութիւնը պայծառացաւ այս ժողովուրդին կուրծքին տակ, ծրագրուած ուղղութեան մը ճամ-

բուն վրայ դնելով ազգային կեանքը, և դեռ կէս դար չանցած, իբրև համազարկի մը մէջ՝ պայթեցնելով անոր համայնական թափը, Վարդանանց պողթելումին մէջէն :

Միայն Ե. դարու հայութեան վրայ չէ սակայն անշուշտ որ կը ճշմարտուի այդ սկզբունքը. մեր պատմութեան ամբողջ ընթացքին մէջ ընդհանրապէս, մեր ազգային կեանքի ամէն շրջաններուն մէջ, այն բոլոր թուականներուն մասնաւորաբար՝ ուր ազգային միաքն ու կամքը ինքզինքնին յայտնեցին ինքնապահանութեան դիւցազնութիւններով, ազգային զգացումը միշտ ոգեսորուեցաւ մեր քրիստոնէական զրականութենէն իր մնունդն ստացող համոզումներով եւ խանդավառութեամբ միայն. մեր մատենագրական շարժումներն էին միշտ որ նախապէս յարդարեցին զետինը քաղաքական յեղաշրջումներուն. Սահակ-Մեսրոպի նայուածքն է որ կը ճառագայթէ մեր պատմութեան տասնեւութը գարերուն՝ լոյսով և արիւնով ծիրաններփնուած երկայնքին վրայ, իրենց օրերէն մինչև մեր օրերը. իրենց տքնութիւններուն պառզը, իրենց երազներուն մարմնաւորումն է ամբողջ այս ժողովուրդին կեանքը :

Այնքան ճիշդ է ասիկա, ու մեր հոգեոյն ներքին զգացումն ու խղճմտանքին վկայութիւնը ա'յնքան անառարկելի կ'ընեն զայն որ, արդարեն, տարօրինակ և անրացատրելի կը մնայ իրենց պաշտելի յիշատակներուն հանդէպ այդ տմոյն վերաբերութիւնը :

«Բայց ինչո՞ւ ուրեմն այդ կեցուածքը . . .» — Արդիլել սրտին՝ այս հարցումը, պիտի նշանակէր ծանրոց դնել զգացումներուն վրայ և անցնիլ :

Արդիական եղկ հոգե՞ր են արդեօք որ կը ձգտին մութին մէջէն անզգալիօրէն վարագոյր քաշել հոգեսրականներու. ձեռքով կատարուած մեծագործութեան մը արժէքին վրայ, թէ շեղ նկատումներ սկսած են գաւակցիլ իրարուն ուրիշ ոլորտներու մէջ փոխադրելու համար ազգին մատարական կեանքին ծանրակէտը :

Այս երկուքէն ո՞րը կամ անոնցմէ տարբեր ի՞նչ որ ալ լինի եղած զանցառութեան շարժառիթը, ահաւոր սխալ մըն է որ կը կատարուի ազգին պատմութեան վերաբերմամբ, և աններելի մեղք մը՝ ազգային բարոյականի սրբութեան դէմ: Խարդախել ազդի մը պատմութիւնը՝ պիտի նշանակէր այլասերումի տիղմին մէջ թաթխել անոր բարոյականը: Ո՞վ պիտի սիրտ ընէր յանձն առնել այդպիսի անարդ և անարդար զործ մը:

Հայ միտքին տօնը պէտք է կատարուի յիշատակի օրը անոնց՝ որոնք իրապէս առաջին սկսողներն ու մշակներն եղան հայութեան հոգեկան այդ զօրութեան. անոնց ինկելի յիշատակին շուրջը միայն պէտք է հաւաքուին ու կեղրոնաման ազգային մտաւորականութեան բոլոր դրժօն ոյժերն ու արժէքները, անկէ՝ իբրև զերազոյն յարացոյցէ մը՝ ընդունելու համար անմահ օրինակի մը կենդանի ազդուութիւնը: Հակառակ ընթացքի մը հետեանքը պիտի ըլլար խախտել ծանրութեան կեղրոնը:

Ազգին հոգեսր, կըթական, մտաւորական և բարոյական կեանքի վարիչներուն պարտքը պէտք է ըլլայ թոյլ չտալ որ ներկայ սերունդին սիրոյն առջեւ աղօտանան հայութեան փառքին և մեծութեան անփոխարինելի և երիցս սուրբ այդ դէմքերը, Սահակ և Մեսրոպ:

\* \* \*